

Հոս այս առիթով չենք յապաղիր մեր շնորհակալութիւնը յայտնել իրապէս սրտցաւ բոլոր այն ազգայիններուն, որոնք իրենց լուրջ ու պարկեշտ կեցողածով, յարգեցին Սթոռնի վարկն ու հեղինակութիւնը, ու քաջաբոլ չհանդիսացան բոլոր անոնց, որոնք իրենց հաշիւներուն եւ կամ չափը զանցող նախանձախնդրութիւններուն թատր ուզեցին դարձնել Հաստատութիւնը:

Թաւաթէր մեզի չափ տեղեակ է անշուշտ Եգիպտոսէն ու Սիրիայէն այս խնդրով հոս ժամանող, առնուազն պարկեշտ, ազգէն որոշ պատոններով պատուուած անձնաւորութեանց մտքին մէջ մարմին եղած իրողութիւններուն: Այդ անձնաւորութիւնները երբ իրագրեց եղան հարցին ծայրերուն եւ խորունկ դառնութեամբ վաւերացնող լինելով վրայ տեսան ինչ որ իրենց միտքէն չէին անցնէր երբեք. չունեցան երկու կարծիք եղածը դատելու համար: Ի՞նչպէս գտաւ արարքը հիւանդ մարդու մը վրայ գործադրուած բռնութեան, (մանրամասնութիւնները տեսնել Սէֆի նախորդ 1943, Հոկտ. - Նոյ. - Դեկտ. թիւի տեղեկագրին մէջ) մարդոց կողմէ, որոնք առնուազն երդում էին ըրած այդ մարդը յարգելու իրեն իրենց Պետը: Այսպէս կը յարգուի բարոյականը: Ինչպէ՞ս ներքէ մտայնութիւններու որոնք համաձայն իրենց հաշիւներուն ժողովներու մէջ մատի խաղի կը վերածնեն Օրէնքն ու աւանդութիւնը հասկնալու եւ գործադրելու պարտականութիւնը: Այսպէս կը յարգուի Օրէնքը: Պէտք կ'այ ըսելու որ այս խաղին հետեւանք կ'ըլլայ երէկուան պաշտուածին այսօրուան կործանումը եւ փոխադարձաբար:

Ո՛չ կիրք եւ ոչ յուզում, հանրային օրկան Թաւաթէրը պարտքին տակն էր այս ամէնը ըստ արժանւոյն գգալու յարձակելէ առաջ «Իժմախտ երուսաղէմի» վրայ: Երուսաղէմի տագնապը Օրէնքը զանցողներու եւ զայն պաշտպանողներու պայքարն է իր մէկ կարեւոր երեսով: Ըսինք թէ որոնք են զանցողները եւ որոնք պաշտպանողները: Եթէ երբեք հետեւանքները այս պայքարին յանգեցան բոլորովին ցաւալի արդիւններու, աւտոր պատասխանատուն կը կրկնենք Իշխանութիւնը չէր, այլ անոնք որոնք մատի խաղը չվախցան վերածնելու տրտում անձնականութեան, անհանձնելի կիրքի, եւ թիւեւս ցաւալի փառապաշտութեանց գուպարի մը: Ու անոնք՝ որոնք պղտոր ջուրի մէջ չենք գիտնէր ինչ որսալու շիւ ու միամիտ հաշիւներուն:

Հասկնալով՝ են արդեօք այս ամէնը:

Ս. ՅԵԿՈՒԹԻ ՆԵՐՍԵՆ

ԳԵՐ. Տ. ԽԱԳ ԱՐԳԵՊՍ. ԱԶԱՊԱՆԱՆ ՄԵՐ ՄԵՋ

Ս. Ծննդեան տունին առիթով ուխտաւորաբար Ս. Բաղդաթ ժամանեց, Յունուար 15-ին, Կիրիկիոյ Կաթողիկոսական Աթոռին Տեղապահ Գեր. Տ. Խաղ Արքեպ. Աջապահան, ընկերակցութեամբ Լոյ. Տ. Փառէն Ծ. Վրդ. Մեկտնեանի:

Գերայնորդ Սրբապետը մտաւորապէս երկու շաբաթ ընտկեցաւ Ս. Աթոռոյ մէջ, և իր օժանդակութիւնը բերաւ փառաւոր ընծայելու համար կրօնական արարողութիւնները: 18 Յունուար Երեւոյթի առաւօտուն հանդիսապետեց զէպի Բեթղեհէմ հանդիսաւոր երթի թափօրը: Նախազանց նոյն օրուան յետմիջօրէի շաբաթաւորով մտաւրքին՝ Ս. Ծննդեան սրահաբաղ զաւիթէն զէպի Մտտեր Փրկչին: Ներկայ գտնուեցաւ Գիւլերային Ժամերգութեան, և ճի հասարակ գիշերին՝ Ս. Այրին մէջէն ձայնափիւռով տրուած քարոզչութեան ընթացքին աւետեց օրուան պատգամը՝ այդ պահուն ունկնդիր Սփիւռքէ Հաւութեան: Կատարեց Զորանձքի խորհրդաւոր կարգը, որուն աւարտունին աւետարանին միութարութիւնը բաշխեց ներկայ հասարակեալ հոգիներուն: Ու յաւանդեց Գրիգորի Ծննդեան Ս. Այրին վրայ առողջ Ծննդեան Ս. Պատարաբը. ապա Կատաւոր բազմութեան մէջէն, թափօրով, ճորճուրդ մեն և սքանչելի շարականին երգեց-

մամբ առաջնորդուեցաւ Բեթղեհէմի մեր վանուց Եկեղեցին, և զրկէ հաւատացեալ ուխտաւորները լարձակեց ի խաղաղութիւն: 19 Յունիւ. Դշ. առաւօտուն նոյնօրինակ հանդիսաւոր վերադարձով Բեթղեհէմէն զէպի Երուսաղէմ, Միաբնեւութեամբ հանդերձ, թափօրով և երգեցողութեամբ Պատրիարքարանի Դահլիճը առաջնորդուեցաւ ուր Փրկչին ծննդեան աւետիւր հաղորդեց Նորին Աննապատուութիւն Սրբապան Պատրիարք Զոր:

Գեր. Տ. Խաղ Արքեպ. Աջապահան, Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ ևս պաշտուած ժամերգութիւններուն ներկայ գտնուեցաւ Նախապահելով Ծննդեան Մեռելոցի նախատեսական և արարողութիւններուն: Մեռելոցի Ս. Պատարազէն յետոյ Պատրիարքարանի Դահլիճին մէջ ընդունեց քաղաքի հոգեւորական եւ աշխարհական անձնաւորութեան շնորհաւորական այցելութիւնները: Իսկ 26 Յունուար Զորաբարձի օր, Անուանակոչութեան տունին հանդիսապետեց շաբաթաւորով մուտը Ս. Յարութեան Տաճարէն ներս, պատարազեց և քարոզեց Քրիստոսի Ս. Գերեզմանի վրայ, — Սրբապան Հիւրը տունական այս հանդիսութիւններէն յետոյ շաբաթ մը ևս ապրեցաւ մեզի հետ և վերադարձաւ իր պաշտօնատեղին Անթիլիան:

ՏՕՆԱԿԱՆՔ ԵՒ ԲԵՄԱԿԱՆՔ

21 Նոյեմբ. կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Թարութիւն, քարոզեց Տ. Գեորգ Վրդ. «Տեսչիք զի իմաստութեամբ գնայցեք» ընթացնով. — Զարութեան օրեր է որ կ'ապրի աշխարհ: Մարդիկ իրենց կենցաղովը ցոյց պիտի տան թէ իմաստութեան լոյսին մէջէն է որ կը քարեն: Այդ իմաստութեամբ միայն անսայթաք պիտի անցնին չար ուժերու սադրանքներուն ընդմէջէն:

6 Յունվ. 1944. եշ. — Սրբոյն Դաւիթ մարգարէին եւ Յակոբայ Տեսնեղբայր առնելոյն. Առաւօտեան ժամերգութեան ընթացքին Նորին Ամենապատուութիւնը եկեղեցի իջաւ, եւ զժողով ի բարձունսն ընդմեջաւ իր Աթոռը, ժամերգութեան աւարտին Վարդապետ Հայրեն եւ ուսանողութիւն եկեղեցւոյ մէջ շնորհաւորեցին Նորին Ամենապատուութիւնը:

Ս. Պատարագը մեծ հանդիսութեամբ մատուցուեցաւ Ս. Կահրեանց Մայր Տաճարին մէջ Ս. Պատարագը՝ եպիսկոպոսական խոր ի գլուխ, Պատրիարքական Փոխանորդ Տ. Գեորգ Վրդ. Զանաւորական, որ եւ քարոզեց մատնաշնչով օրուան սուրբերէն Դաւիթ մարգարէին անձին մէջ համեստութեան, յանդիմութեան, նուիրումի առաքելութիւնները, իսկ Յակոբոս Տեսնեղբայր առաքելին ժամբարակութիւնը, աստուածաժամութիւնը: Յորդորեց հաւատացնելուր հետեւի անոնց օրինակին, մաքուր պանելով իրենց անձերը աշխարհի մեղքերէն:

8 Յունվ. Եր. — Սրբոյն Սեփիմոսի ճախասարկաւորին եւ առաջին մարտիրոսին. Ս. Աթոռոյս Բարեկերտ Սարկաւաղները մեծ հանդիսութեամբ փառաւորեցին յիշատակը իրենց մատարկարին, երէկ եւ այսօր պայծառացնելով եկեղեցին իրենց հոգեառնի երգեցողութեամբ: Այսօր, Ամեն. Ս. Պատրիարքը եկեղեցի իջաւ ժամերգութեան ընթացքին: զժողով ի բարձունսն աստեւ մարդէ Սարկաւաղները, զիմաւորութեամբ իրենց ընտանեկան հրաւիրուած բազմաթիւ երկու շրջաններ Հայրենու — Տ. Տ. Տրդատ եւ Պարգեւ Վարդապետներ — սաղաւարտ ի գլուխ, բուրձնապատեցին եւ տապաւակով շարժեցան աստանին մէջ: Ժամերգութեան աւարտումին, զոյգ զոյգ մտեցան ի համբոյր Սրբազան Պատրիարք Հօր Աշին:

— Այս առթիւ Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը սուրբ կրելու արտօնութիւն տուաւ Տրդ. Արամայի Միւրջանին, որ շնորհատանէն զրկուած է, աստուածաբանական զուրկութեան հետեւելէ յետոյ Ընծայարանին մէջ, քահանայապետ ձեռնադրութիւն տանալու եւ վերադառնալու շնորհատան:

Ս. Պատարագն յետոյ, բուրձնապատեցին երկու շրջ. Վարդապետ Հայրերը խմբովն առաջնորդեցին Սարկաւաղները Ամեն. Ս. Պատրիարքը Հօր եւ Լուսարարապետ Հայր Սուրբին մօտ: Երեկոյն՝ Սարկաւաղները Ս. Թարութեան Տաճարը դադին մասնակցելու շաբաթական Թափօրի արարողութեան:

Թեան. Ս. Թարութեան Տաճարի Տեսուչ Նոյ. Տ. Տրդատ Վրդ. Գերպէրեան եւ իր բուրձնապատեցին շրջ. Տ. Պարգեւ Վրդ. Վրթանեսեան առաւ յը պատրաստած էին տեսչարանին մէջ ի պատիւ Սարկաւաղաց: Սեղանի վրայ եղան բաւարարութիւնները Ս. Աթոռոյս խաղաղութեան եւ բարգաւաճման համար:

11 Յունվ. Դշ. — Սրբոյն Ռոջանգ Ռոջանգ՝ Յակոբայ առնելոյն եւ Յովնանոն առնալունից. Սրբոյն Յակոբեանց Մայր Տաճարին մէջ մեծ հանդիսութեամբ պաշտուեցան երէկ՝ խախտանակը, այսօր՝ գիշերային եւ առաւօտեան ժամերգութիւնները: Ս. Գլխադրի մատուցին մէջ Ս. Պատարագը մատուց լուսարարապետ Գեր. Տ. Կիրակ Ս. Վրդ. եպիսկոպոսական խոր ի գլուխ, որ եւ քարոզեց Ներկայացնելով օրինակի կեանքը Ս. Աթոռոյս պաշտպան երկու սուրբերուն: Մաղթեց որ անոնց բարեպաշտութեան, աստուածաժամութեան, որոյ կեանքը ըլլայ նաեւ կեանքը իրենց պաշտպանութեան ապահոված հոգեւորականութեան: Ս. Պատարագի աւարտին Թափօր կազմուեցաւ Մայր Տաճարին մէջ, երգելով սշունաւ ամենայաղթ շարականը:

14 Յունվ. Ուր. — Կաղանդ. ի Ս. Յակոբ Ս. Պատարագը մատուց ժամօրինակ Տ. Գեորգ Վրդ., որ եւ քարոզեց. Նոր Տարուան առթիւ խորհրդածելով կեանքին հաշիւը ընելու մասին. ամեն տարին, նոր կեանք պէտք է առաջարկէ քրիստոնեան ապրել: Անցեալի թերութիւններուն, քննելուն, աստիճաններուն հաշուեփակը պէտք է ընել ամանորին: Ս. Պատարագին յետոյ Միաբանութիւնը Պատրիարքական եղաւ ուր Ս. Պատրիարքը Հօր օրհնութեան հետ ստացան մէկ մէկ հարկեր:

16 Յունվ. կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց եկեղեցին: Զարեկեց Տ. Գեորգ Վրդ., զի Գրիգէր եթէ տանալ էք Աստուծոյն ընթացնով, ցոյց տուաւ թէ պարտականութիւն է մարդուն համար մաքուր պահել իր սիրտը, որպէսզի կարենայ Աստուած բնակիլ նոր մէջ: Աշխարհի մէջէն այդ ազգութեամբ միայն կարելի պիտի ըլլայ անսայթաք քաղել:

19 Յունվ. Դշ. — Մնանդ. երեքշաբթի առաւօտ, ժամը 10ին ինքնաշարժեալ պաշտօնական երթով, առաջնորդուած երկու անդամացի հեծելապետներ ռուսականներէ, մարդէ Միաբանութիւնը, զիմաւորութեամբ Գեր. Տ. Խաղ Արքեպիսկոպոս Աշտարակեան, Բեթղէմէ մուտք գործեց: Պայծառ էր երկիրը: Եւ ըստ սովորութեան, Թափօրը զիմաւորութիւն համարուէ կիսուին, Բեթղէմէն եկող խումբէ մը, բազմացած՝ Բեթղէմէի քաղաքապետութեան անդամներ եւ հայ ազգայիններէ:

Գաղաքի մուտքին, Թափօրը առաջնորդող երկու անդամացի հեծելապետները փոխանակուեցան կառավարական ծառայողներու խումբէ մը: Ս. Ծննդեան վանքի արտաքին բակին մէջ ժառանգաւոր աշակերտներ եւ Սրբոյն Թարգմանչաց Վարժարանի ընտրուած երգեցիկ մանուկներ շնորհակցեցին մեծ շարականը երգելով առաջնորդ:

գեղերն թափորը դեպի մեր վանքը, խուռն բազմութեան մը խնդրութեան մէջէն:

Ապա, բարձրատեսիւն անձնադուրիւնները հերարթուեցան Ռեթլընէմի մեր վանքի հիւրանարանին մէջ: Յետ միջոգէի ժամը 3ին, Գեոր. Տ. Խաչ Արքեպ. ի հանդիսապետութեամբ, շնորհակալութեամբ մեզին: Մենք ինքեանք հաշտեցանք իրար: Միաբանութիւնը ինչու Մ. Ալլըրը կատարուեցաւ ճիշդապէս արարողութիւնը՝ Ս. Ծննդեան եկեղեցիի մեր բաժնին մէջ. ու ճիշդապէս Ս. Պատարագը մատուցուեցաւ Մ. Ալլըրին վրայ, եկեղեցին լցնող հաւատացեալներու մասնակցութեամբ: Կէս գիշերին առաջ, Նախ քան ձփռուք ի բարձունքը, Միաբանութիւնը թափաբով ինչու Մ. Ալլըր տեղւոյն վրայ փառաւորելու համար Մարգեղութեան Խորհուրդը Աստուածորդին: Այս տարի է, արարողութեան այս խորհրդարար բաժնը, ձայնափութեամբ մատուցելի դարձուցաւ թէ՛ Մ. Ալլըրին վերը՝ եկեղեցիին մէջ ան թէ՛ Սփիւռքին հետեւող մեր արեւակից շաշտողութեանը: Գեոր. Տ. Խաչ Արքեպ. գեղեցիկ բառերով տուաւ Ս. Ծննդեան պատգամը, այդ պահուն արթնուն և հողիով Նոյն խորհուրդին հաղորդ շաշտողութեանը պատուական տաակներուն:

Նոյնքան հաւատարմութեամբ կատարուեցաւ ձերբնէքի արարողութիւնը, որուն վերջաւորութեան հանդիսապետ Գեոր. Տ. Խաչ Արքեպ. թափաբով վերաբարձեց Միաբանութեան ձեռք բարձրութեան մեծ թափաբով: Ծննդեան գրեական մէջ մատնախիւր: Իրողութեան և խորհուրդը պատմութեան: Հաւատք և գիտութիւն և որ հոգիներու և մարմնի անձնութեան մէջ մարմնացած, կուգան երկրագաղի Նոյն հիւստիսութեան որ յայտնութիւն և Յիսուսի բրիտանի Էսթիսութեան: Ու ցոյց տուաւ թէ սիրտ և հոգի ունեցող մարդիկ միայն կրնան գտնել և ճանչնալ Յիսուսը:

Ձերբը բարձր առաւած Միաբանութիւնը Նոյն հանդիսապետութեամբ վերադարձաւ Երուսաղէմ և բարձրագուշտ Պատարագը տուաւ Ամեն. Ս. Պատարագը շոր տալով որուն աւետիքը՝

Քրիստոս Ծնունդ և Յայտնութեան:

✱ 26 Յունի. Դ. — Տօն Անուանակոյտքեան. Գրիգորի Ս. Գեորգիանին վրայ հանդիսաւորապէս Ս. Պատարագը մատուց Գեոր. Տ. Խաչ Արքեպիսկոպոս, որ և թարգման ցաւաւ թէ շինել կ'արժէ մեր կեանքը որքան ալ հարաւոր ըլլայ անկալի զրամով, աստիճանով, զարգացումով, գիտութեամբ, եթէ չենք վերանորոգած անտաւանութեամբ, որ և լոյս կ'ենք մը պէտք է հաղթել, արժանի ըլլալու համար Աստուծոյ արքայութեան:

Վանք վերադարձին թափոր կազմած Պատարագարան եւա Միաբանութիւնը լոյս լոյս թափաբով: Ըստ սովորութեան, կատարուեցաւ Ս. Ծննդեան Տնորնէքի արարողութիւնը և որդեակցեցաւ Ս. Աթոռոյ բարձրութիւնները:

✱ 30 Յունի. Կիր. — Ս. Պատարագը մատուց-

ուեցաւ Ս. Յակոբ. Ժարդեց Տ. Նախագահ վրդ. որ Նանայի հարսանիքի հրաշագործութեան մէջ մատնանից մարտութեան և հիւստիս որդիութեան գաղափարը: Յիսուս որինակը տուաւ անպակեղութեան, հակառակ որ իր ժամանակը չէր հասած հրաշք գործելու:

✱ 6 Փետր. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Եղեղեցի. Ժարդեց Տ. Կիրիլ Դ. վրդ. Վեր հաւատայ ի նա ոչ զատապարտեցին բնաբանով. վերստին ծնելու միջազգայն ներկայացուց ցոյց տալով անհրաժեշտութիւնը հաւատալու Յիսուսի խոսքերուն: Անիկա է մարդոց փրկութեան աղիւրդը, և ով որ հաւատայ Անոր պիտի չկատապարտուի:

✱ 13 Փետր. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբ. Ժարդեց Տ. Գեորգ վրդ. Մշակուած ամբողջ թարգմանով. ցոյց տուաւ թէ համայնքի մը, կազմակերպութեան մը մէջ ամէն անհատ և անգամ, ըլլայ անիկա առաջնորդ կամ հետեւորդ. իր տեղը ունի. եւ տունը պարտաւոր են իրենց պարտականութիւնները կատարել առանց ժողովարարի:

✱ 24 Փետր. Եւ. — Տօն Վարդանանք. Երէկ՝ Նախատեսակին, այսօր՝ Գրիգորիանի ժամրգութեան մինչև յաւատար Ս. Պատարագը, Ժողովարար տանքը փառաւորեցին տղայից՝ այս տունը, որ Ս. Յակոբեանց Միաբանութեան մէջ նկատուած է Ժողովարարին տունը, իրենց մէջէն ընտրելով երգեցողութիւններու վարդիները:

Ս. Պատարագը Մայր Տանգին Աւագ Խորանին վրայ, հատուց ծաւ. վարժարանի և ընծայաւանի Լոգիչներ Տնուէ Տ. Եղիշէ վրդ. Տէրեւորեան, որ և թարգման Վարդանանքի զաղգարանը բարձրացանք բնաբանով. ցոյց տուաւ թէ աղիւրդ մեծութեան յատկանիւր արդարութեան հանդէպ անոր կեցածքէն կը հնչուի: Որքան որ մեծ են այն ժողովարդները որոնք արդարութիւն կ'ընեն, Նոյնքան և անկի մեծ են այն ժողովարդները որոնք գիտեն արդարութեան համար մեղսել: Նայ ժողովարդը մէկը է այս վերջիններէն:

— Երէկ իրիկամուտայ ի Տէր հանգեաւ Ս. Աթոռոյ պատուական Միաբաններէն Տ. Խորէն վրդ. Փաթեղեան: Մանրամասնութիւնները տեսնել Սոնի վերջին էջի Տիւրքիսի բաժնին մէջ:

✱ 25 Փետր. Աւր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ, ինչպէս նախանց սովորութիւն է, Ասորոյ Ս. Մարկոս եկեղեցիին մէջ, Գարդեղեց Տ. Նախագահ վրդ. ցոյց տալով Նախագահութիւնը աղօթքին որ իր խորոց սրտի խոսք է ընդ Աստուծոյ: Երջանկութիւն, միեկնութիւն կուտայ աղօթքը հոգիին: Անոր համար ամէն տեղ և ամէն ժամ կարելի է այդ հրեւանքը տալ հոգիին:

✱ 27 Փետր. Կիր. — Տեսնանք զաւաճող և բարեկեցող, երէկ՝ կիրակոյց ժամարգութեան միջոցին Մայր Տանգին բոլոր սեղանները և տեղեական պատկերները վարդաբուրգեան, իսկ Աւագ Խորանին կրկին բացուելով կատարուեցաւ Տեսնանք զաւաճող Նախատեսակը: Այսօր

Ս. Պատարագը մատուց Գեր. Տ. Կիրեղ Ծ. Վրդ., Էպիսկոպոսական խոյունը, և քարոզիչ օրուան հրահանգին մասին, ներկայացնելով ընծայումի զարգացումը հրեայ Ժողովուրդին պատմութեան մէջ, Ու մասնակցի թէ զհաշտութեան զաղափարին վերածուած է անիկա քրիստոնէական կրօնի քարոզութեան մէջ:

✱ 2 Մարտ Եւ. — Այսօր կատարուեցաւ Մեծ Պահոց Հակումի առաջին ժամերգութիւնը. քարոզիչ Գեր. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Ապաշխարեցէք զի մերձեայ է արքայութիւն Աստուծոյ ընարանով. ցոյց տուաւ անհրաժեշտութիւնը ապաշխարութեան, վերածննդի կոչի մը ունենալու համար, Մարդ հոգեւոր էակ մը պէտք է դառնայ, արժանի ըլլալու համար երկնքի արքայութեան:

✱ 5 Մարտ Բ. Կիրակի Մեծ-Պահոց, Արաքսաման. Երեկ երեկոյ շարժապատշաճ մուտքը և նախատեսակը, այսօր՝ գիշերային ժամերգութիւնը և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Հայոց Վերնատան մէջ, Ս. Պատարագի աւարտումին, Գրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ երիցս դարձմամբ կազմուեցան մեծահանգիստ թափօր, որու ընթացքին Ս. Թարգմանչաց Վարձարանի փոքրիկները ընթացքին, առաջնորդութեամբ Ռաբինդր Տիգրանու Նշան Մեծ Վարդեանի:

✱ 12 Մարտ Գ. Կիրակի Մեծ-Պահոց, Անառակիմ. Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց եկեղեցին. քարոզիչ Տ. Միւռն Վրդ., ձայր, մեղայ յերկինս և առաջի քոս ընարանով. ցոյց տուաւ թէ երջանկութիւնը ամէն մարդու ըզմանքն է. բայց մեղքը հետու կը պահէ մարդը անկէ. Ձղջումը կամուրջ մը կը դառնայ մարդուն և իր երջանկութեան թեւերուն վրայ նետուած, որովհետեւ անով կը բացօթի համբան զէպի իր երջանկութիւնը:

✱ 16 Մարտ Եւ. — Հակումին քարոզիչ Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Եեկայք առ իմ ամենայն վաստակելոյք ընարանով. ցոյց տուաւ թէ Յիսուս կը խոստանայ հանգիստ՝ վաստակեալներուն, ապա՛յն պայման կը դնէ կրկնա իր լուծը. այսինքն ենթադրելու իրենց կամքը Աստուծոյ կամքին: Եւ աւելի հեղուկութեան Խոնարհութեան օգին է:

✱ 19 Մարտ Դ. Կիրակի Մեծ-Պահոց, Տեգսիմ. Երեկ յետ միջօրէին Միտրանութեան և աշակերտութեան մէկ մասը Համարձման լեռը բարձրացաւ, ըստ հնաւանդ օրորութեան հոն պաշտելու համար կիրակմուտքի, Հզուումի և յաշիգ առուտեան ժամերգութիւնները, և մատուցանելու համար գիշերամէջի Ս. Պատարագը: Այսօր մարդը Միտրանութիւնը և ուսանողութիւնը ինքնաշարժեով դարձան ուշիոր ցնաց նոյն վայրը, ուր շարժապատշաճ մուտքէն յետոյ մատուցուեցաւ Ս. Պատարագը: Տ. Սուրեն Վրդ. Ս. Պատարագը մատուց եպիսկոպոսական խորի ի գլխի, և Տ. Գեորգ Գրդ. քարոզիչ, օրուան իմաստները տեսնելով Յիսուսի Համարձման պահուն իր առաքեալներուն տուած պատուէրին մէջ: Լեւոն բարձունքէն Յիսուս տեսներ Նշանակեց զանոնք Աւետարանի քարոզութեան:

Տեսներ են նաև ծնողները, ընկերութեանց վարիչները որոնք պարտականութիւններ ունին անհատներուն կեանքը բարձրացնելու Աստուծոյ ըմբռնումին:

Միտրանութիւնը, նոյն հանգիստութեամբ վանք վերադարձաւ Ս. Պատարագի աւարտումին:

✱ 23 Մարտ Եւ. — Հակումին քարոզիչ Տ. Նորայր Վրդ., «Ծարաւի է անձն իմ առ քեզ Աստուած» ընարանով. ցոյց տուաւ թէ մարդը ամէն ժամանակներու մէջ փնտռած է զԱստուած, և ամէն երևոյթներու մէջ: Աստուծոյ ժարաւը հիմնական պահանջը մըն է մարդուն համար:

✱ 26 Մարտ Ե. Կիրակի Մեծ-Պահոց, Կոստանդին. Երեկ երեկոյ շարժապատշաճ հանգիստներու մուտքը կատարուեցաւ Ս. Յարութեան ճանարէններու յետոյ մեղապատան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին մէջ պաշտուեցաւ կիրակմուտքի ժամերգութիւնը, որմէ վերջ՝ նախատեսակը: Այս առաւտուն նոյն տաճարին մէջ պաշտուեցան գիշերային և առաւտուն ժամերգութիւնները, իսկ Ս. Պատարագը մեծ հանգիստութեամբ մատուցուեցաւ Գրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Ս. Պատարագի աւարտումին մեծանշան թափօր կազմուեցաւ Ս. Գերեզմանին շուրջ: Հայոց թափօրին կը հետեւէին Ղպտիներ և Ասորիներ իրենց եկեղեցական դասերով, իրենք ևս թափօր կազմէին, ընթացքին Հայոց Վարձարանի փոքրիկները, առաջնորդութեամբ Բարեկնար Նշան Մրդ. Վարդեանի, երգեցին օրուան իմաստները պարզապաշտ շարականները, թէ երեկ երեկոյ Հրաշափառին, և թէ այսօր թափօրի ընթացքին:

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Վ Ա Ն Գ

✱ 27 Հոկտ. ԴՂ. — Պարսից Շահնշահին ծննդն զեան տարեդարձին առթիւ, պարսկական հիւպատոսարանին մէջ տարբաւած թէյանսեպին՝ յանուն Ս. Պատրիարք Հօր ներկայ գտնուեցան Պատրիարքական Փոխանորդ Տ. Գեորգ Վրդ. Ճանարեցան, Սրտարարպետ Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Խորայեղեան և առժամայ թարգման Տ. Գրիգոր Աբղիպ Ոսկանեան:

✱ 29 Հոկտ. Ուր. — Թուրքիոյ Հանրապետութեան տարեդարձին առթիւ շնորհաւորական այցելութեան գացին Պատրիարքական Փոխանորդ Հայր Սուրբը և Տ. Պարգե Վրդ., նոյն ատեն Նօր հիւպատոսին և բարեկալուստ մաղթելով:

✱ 18 Նոյ. Եւ. — Այսօր Թուրքիոյ հիւպատոսը Ս. Պատրիարք Հօր այցելութեան եկաւ:

✱ 25 Նոյ. Եւ. — Այսօր քաղաքիս փոխկառավարիչը Մր. Մանթուրային հետ այցելութեան եկաւ Ս. Պատրիարք Հօր:

✱ 29 Նոյ. ԲՂ. — Այսօր Ս. Պատրիարք Հօր այցելութեան եկաւ Եւսկոսլաւիոյ հիւպատոսը, և ընդունուեցան Պատրիարքական Փոխանորդ Տ. Գեորգ Վրդ. և Լուսարարպետ Հօր հոյում:

✱ 8 Դեկտ. ԴՂ. — Տանկներու Գուրպան պարամին առթիւ շնորհաւորութեան գացին Պատրիարքական Փոխանորդ Տ. Գեորգ Վրդ. և առժամայ թարգման Տ. Գրիգոր Աբղիպ:

* 20 Դեկտ. Բշ. — Այսօր, ի Տէր հանգեաւ, Ս. Աթոռոյս վատակաւոր Միաբաններէն Նոյ. Տ. Մուշեղ Վրդ. Հայրապետան, առաւօտեան ժամերգութիւնէն անմիջապէս յետոյ իր խուցը լիբարդածին, Կենսադրականը տես Սիմէի այս թիւին վերջը:

* 11 Փետր. 1944. Ուր. — Այսօր, եղիպտոսի վեհապետ Ծարուք Ա. Թագաւորին ծննդեան տաւրեղածին առիթով, թշխանական մը տրուեցաւ եղիպտական հիւպատոսարանին մէջ, Ս. Պատրիարք Նոր կողմէ շնորհաւորութեան զանգիւն և սեղանին մասնակցեցան Պատրիարքական փոխանորդ Տ. Գէորգ Վրդ. և առժամայ թարգման Տ. Գրիգոր Աբեղայ:

* 23 Մարտ ել. — Այսօր, Անդր-Յորդանանի Նորին Վսեմութիւն Էմիր Ապտուլլահ, Երուսաղէմ ժամանեաւ ըլլալով, այցելութիւն մը տուաւ Ս. Յարութեան Տաճարին, Այս առիթւ, Ս. Յարութեան միւս հոգեւոր ներկայացուցիչներու կարգին Ս. Պատրիարք Նոր կողմէ ներկայ գտնուեցան Պատրիարքական փոխանորդ Տ. Գէորգ Վրդ. և առժամայ թարգման Տ. Գրիգոր Աբեղայ:

ԲԱՐԵԱՊԱՆՈՒՆԱԿԱՆ ՆՈՒՆԵՐՆԵՐ

Շնորհակալութեամբ եւ օրհնութեամբ կ'որոնանք ձեռք 1942-1943 տարիներու ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին եղած հետեւեալ ջարդարեացեալ ճակատները.

1. Մեծալարդ Մէթր Շաւարշ Սեւոնքեանէ՝ զոյգ մը Սարկաւազի մետաքսեայ շապիկներ:

2. Բարեպաշտուհի Օր. Փարիս Ունանեանէ՝ ոսկեթելով բանուած թաւիչ սեղանի ծածկոցներ:

3. Բարեպաշտուհի Այրի Տիկ. Մարի Սէթեանէ՝ Ս. Գլխադրին զոյգ մը ոսկեայ ալքեր:

4. Բարեպաշտուհի Տիկ. Մարի Գիւնիւքեանէ՝ ժամարարի շուրջառ, փորուար, բազպան և զօտի:

5. Բարեպաշտուհի Տիկ. Արաքսի Մաքսուտեանէ՝ մէկ կորփուրա և մէկ ձեռաց խաչի բունիչ:

6. Բարեպաշտուհի Տիկին Ազատուհի Պալլեզեանէ՝ մէկ վարագոյր:

7. Բարեպաշտուհի Օր. Գոհարիկ Բամպուկեանէ՝ ինքնաձեռագործ աւետարանի ծրար մը:

8. Բարեպաշտուհի Օր. Արաքսի Մելգոնեանէ՝ մէկ ժամարարի ձեռքի սրբիչ:

9. Բարեպաշտուհի Տիկ. Ալիս Ղազարեանէ՝ մէկ ոսկի ալք Ս. Աստուածածնայ պատկերին կախուելու:

10. Բարեպաշտուհի Այրի Տիկ. Հայկանուշ Խաչիկեանէ՝ մէկ արծաթեայ մասնատուփ:

11. Աղեքսանդրաբնակ Բարեպաշտուհի Տիկ. Սիրան Բուշակեանէ՝ մէկ շղարշեայ կորփուրայ:

12. Աղեքսանդրաբնակ Բարեպաշտուհի Օր. Հէրմինէ Ոսկանեանէ՝ մէկ խաչի բունիչ:

13. Աղեքսանդրաբնակ ՈՅԻ Բարեպաշտուհի՝ մէկ դանթէլ մասի ափսէի ծածկոց:

14. Աղեքսանդրաբնակ ՈՅԻ Բարեպաշտուհի՝ մէկ շղարշեայ խաչի բունիչ:

15. Աղեքսանդրաբնակ Բարեպաշտուհի Տիկ. Սաթիկիկ Աբգարեանէ՝ մէկ դանթէլ կորփուրայ:

16. Բարեպաշտուհի Տիկ. Նուարդ Էքիլեանէ՝ մէկ ափսէի դանթէլ ծածկոց:

17. Բարեպաշտուհի ՈՅԻ Յ. Գ. Ա. Է՝ մէկ մետաքսեայ կարմիր վարագոյր ձեռագործ խաչով և հրեշտակներով զարդարուն:

18. Բարեպաշտուհի Տիկ. Հայկունի Տարզընեանէ՝ մէկ սեղանի ծածկոց Ս. Գլխադրի համար:

19. Բարեպաշտուհի Տիար Ղազար Պետիկեանէ՝ արծուազարդ փոքր գրակալ մը:

20. Բարեպաշտուհի Սրբուհի Օհանեանին ի յիշատակ՝ մէկ դանթէլ սեղանի ծածկոց Ս. Գլխադրին համար:

21. Բարեպաշտուհի Տիկ. Լ. Գապատայեանէ՝ մէկ ոսկի մէղալիւն Ս. Գլխադրին համար:

22. Բարեպաշտուհի Տիկին Մարիանէ Քաջախեանէ՝ արծաթեայ ալք և ոսկի մատանի Ս. Աստուածածնայ պատկերին համար:

23. Բարեպաշտուհի Տիկին Կիւլիզար Գարազախեանէ՝ մէկ ոսկի մատանի Սուրբ Աստուածածնի պատկերին համար:

24. Բարեպաշտուհի Տիկ. Իսկունի Մամհեանէ՝ մէկ արծաթեայ կանթեղ Ս. Աստուածածնայ պատկերին համար:

25. Բարեպաշտուհի Տիկին Հեղինէ Մ. Օղիկեանէ՝ մէկ կանաչ առաս Վարագոյր Ս. Աստուածածնայ պատկերին համար:

Լուսաբարձայն

Կիրիբեղ Ծ. Վրդ. ԻՍԻԱԵԷԼԵԱՆ